




ՆԱԽԱԳԱՆ ԱՍԱՏ ԹԵՂՐԱՆ ԱՅՃԵԼԵՇ ՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՄ ՄԵՅԻ ԽԱՍՄԻՆԱԻԻ ԵՒՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՆԻ ՀԵՏ

Կիրակի, 8 Մայիս 2022-ին, Սուրենի Նախագահութեան պաշտօնական կայքը հաղորդեց, որ Սուրենի Նախագահ Պաշտամ ալ-Ղասատ մեկնեցաւ Թեղրան, ուր զոյք հանդիպումներ ունեցաւ Իրանի հայամական Յեղափոխութեան ղեկավար Այաթուլլահ Մեջիտ Ալի Խամինահի եւ Իրանի Նախագահ Իպրահիմ Ռայիսիի հետ:



Խանդիպումներուն ընթացքին, կողմերը գրուցեցին Սուրենի եւ Իրանի պատմական յարաբերութեան երկարատեւ գործակցութեան, տարածաշրջանային եւ միշագային այլազան հարցերու շուրջ:

Մեջիտ Խամինահի հետ հանդիպումին ընթացքին նախագահ Ասատ շեշտեց, որ Սուրենի եւ Իրանի որդեգրած քաղաքականութեանը աևգամ մը եւս փաստեց իր արդիւսաւութիւնը, յատկապէս ահաբեկութեան դէմ պայքարի ոլորտին մէշ:

Իր կարգին Մեջիտ Խամինահ շեշտեց, որ Իրան պիտի շարունակէ Սուրենի աջակցիլ մինչեւ սուրիական հողերուն ամբողջական ազատագրումն ու ահաբեկութեան վասնումը՝ շնորհի Սուրենի ղեկավարութեան, քանակին եւ ժողովրդին: Ապա աւելցուց. «Կասկած չունինք, որ պիտի յաջողիք սուրիական մասեալ բռնագրաւութ հողերը ազատագրեն: Սուրենի եւ Իրանի գործակցութիւնը պէտք է շարունակուի, որովհետեւ ան դրական ազդեցութիւն ունի ոչ միայն Երկու երկիրներուն, այլեւ տարածաշրջանի բոլոր երկիրներուն վրայ»:

Իր կարգին Իրանի Նախագահ Իպրահիմ Ռայիսի շեշտեց, որ Իրան կը ճգտի Սուրենի հետ յարաբերութիւնը զարգացնելու, յատկապէս տնտեսական եւ առեւտրական ոլորտներուն մէշ, ինչ որ մասամբ պիտի մեղմացնէ Սուրենի ժողովուրդին ծանր վիճակը, երկրին մէշ տիրող տնտեսական դժուար պայմաններուն լոյսին տակ:

Իր կարգին, Նախագահ Ասատ Իրանը ընտրացրեց որպէս Սուրենի եղբայր եւ հաւատարիմ քարեկամ:

Ան շեշտեց, որ Իրանի որդեգրած քաղաքականութիւնը եւ միշագային հարցերու հետ վերաբերմունքը ոչ միայն դրական ազդեցութիւն կ'ունենան Իրանի եւ Սուրենի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկիրներուն վրայ:

ՌԵՄԱՆ ՊՈԿ. ՆՈՐԱ ԱՐԻՍԵԱՆ ՆԱԽԱԳԱՆ ԱՍԱՏԻ ԴԻՄԱՅ ԻՐ ԵՐԴՈՒՄ ՏՈՒՄ

Երեքարթի, 10 Մայիս 2022-ին, ՍԱՎԱ հաղորդեց, որ Հայաստանի մէշ Սուրենի Հանրապետութեան նորանշանակ դեսպան դոկտ. Նորա Մարտիրոս Արիսեան երդում տուաւ Սուրենի Նախագահ Պաշտամ ալ-Ղասատին դիմաց:

Արիսեանի կողքին, Երման արարողութիւն կատարեցին Սուրենի պաշտամութեան նորանշանակ Նախարար գնդապէտ Ալի Մահմուտ Ապաս եւ Չինաստանի մէշ Սուրիական Արաբական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Սուրեն Հասանին հայիլ Խատտամ:

Ետք երդման արարողութեան, Նախագահ Ասատ ընդունեց նորանշանակ Նախարար ու Երկու դեսպանները. շնորհաւորեց զիրենք իրենց ստանձնած նոր պաշտօններուն արիթով եւ գրուցեց յառաջիկայ աշխատակրթութեան շուրջ:

Երդման արարողութեան ներկայ էին Սուրենի արտաքին գործոց Նախարար դոկտ. Ֆայսալ ալ-Մըքտատ եւ Սուրենի Նախագահական պալատի Նախարար Մանսուր Ազգամ:

ՅԱԿՈԲ ՏԵՐ ԽԱՎԱՏՈՒՐԵԱՆ. «ՍՓԻԻՉԸ ԼԱԽԳՈՅՆ ԳՐԱԿԱՆՆ Է ՀՁՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ»

9 Մայիսի 2022-ին, ՀՅԴ Բիւրոյի անդամները այցելած են Եռաբլուր Եւ յաղաքանի տուրք մատուցած են Ծուշիի ազատագրման պայքարին զոհուած հերոսներու յիշատակին:

«Փառք ու պատիւ զ ոհուած տղոց: Այս Եռատոնը մեզի համար կը խորհրդական վճռականութիւնը, որ ունի հայ ժողովուրդը աշխարհու մէկ՝ պաշտպանելու իր իրաւունքը»:

Եւ այսօր այդ իրաւունքի առաջին գիծին վրայ է Արցախը: Դժուար է ըսել, թէ Ե՞րբ եւ ինչպէս, բայց մէկ բան կը վստահեցնեմ ծեղի, որ այս օրը մէր Վճռականութեան վերականգնումիորնէ, եւ մէնք որպէս Հայ ՅԵՒ ափին ական Դաշնակցութիւն պատրաստ ենք աշխարհով մէկ աշխատելու, որպէսզի Արցախը գտնէ իր նախկին աշխուուժութիւնը, Արցախը մնայ հայկական եւ Երբեք Արդյունակ կազմին մէջ ըլլայ», լրագործներուն հետ ունեցած զոյցին ընթացքին ըսած է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատրութեան:



ՊՈԿ. ՆՈՐԱ ԱՐԻՍԵԱՆ՝ ՀԱՅԱՏԱՆԻ ՄԵԶ ՍՈՒՐԵՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻՆԳՈՐ ԴԵՍՊՈՆ

Սուրենի Նախագահին հրամանագիրվ, դոկտ. Նորա Արիսեան նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան մէշ Սուրիական Արաբական Համբարձութեան արտակարգ եւ լիազօր դեսպան:

ՀԱՄԱՉԳԱՅԻՆ «ԾՈՒՅԻ» ԵՒ «ՍԱՐԴԱՐԱԿԱՏ» ՊԱՐԱԽՈՒՄԵՐԵՐՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵԼՈՅԺ ԻՐԱԿԱՆԱԿԱՆ ՏԵՂՄԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ

Հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զօպուեանի, կազմակերպութեամբ Համազգային «Ն. Արքալեան» Մասնաճիւղի Վարչութեան պարարուեստի Յանձնախումբին, Շաբաթ 7



Եւ Կիրակի 8 Մայիս 2022-ին, «Ծույի» եւ «Սարդարակատ» պարախումբերը բեմ բարձրացան իրենց տարեկան ելոյժ հրամցնելու հալեպահութեան:

Անժելա Չաղլասեան
Հայր.՝ էջ 12 >

Խմբագրական

ԱՇԱՏԱԳՐՈՒԱԾ ՈՒ ՎԵՐԱԽԼՈՒԱԾ ԲԵՐԴԱՔԱՂԱՔԸ

30 տարի առաջ Շուշիի ազատագրումը մեծ ոգեւորութիւն ստեղծեց, արցախեան գոյամարտը պսակելով բերդաքաղաքի ազատագրումով ու Արցախի, յատկապէս Ստեփանակերտի ապահովութիւնը ամրագրելով:

Շուշին եղակի է ոչ թէ միայն իր դիրքով, այլեւ հայկական նութեամբ: Մինչեւ 1923 ան եղած է Արցախի քաղաքական-մշակութային կերպում՝ իր գրադարաններով, թատերական եւ գրական կեանքով, դպրոցներով, տպարաններով, լրատուամիջոցներով: 1874-էն մինչեւ 1920 Շուշիի մէջ լոյս տեսած են աւելի քան երկու տասնեակ հայկական լրատուամիջոցներ:

Այս բոլորին կողքին Շուշիի հայկական դիմագիծը կ'ըստգծեն Ղազանչեցոց եկեղեցին, յուշարձաններու ու խաչքարերը, արհեստներն ու արուեստները, որոնք ազգի մը պատմութեան, կեանքին ու ստեղծարար ոգիին մասին կը խօսին:

Շուշին մշտապէս եղած է կրուախնձոր իր աշխարհագրական դիրքին բերումով, յատկապէս Կտրպեյճանը Նախիջեւանին կապող օղակ հանդիսանալու կարելիութեան, միեւնոյն ատեն իր բարձր դիրքին համար անառիկ բերդ համարուելով:

Շուշիի կորուստը մեզ մտածել կու տայ դրացի յարձակողապաշտ երկիրներուն դէմ պաշտպանողական մեր համակարգի զօրացման, համահայկական գործոնին աշխուժացման ու հայկական դիմանագիտութեան ու բանակցային հնարամտութեան զարգացման մասին: Այս պարտութիւնը մեզ ինքնաբերաբար պէտք է մղէ Շուշիի ու ողջ Արցախի Հանրապետութեան բնակչութեան ինքնորոշման ուժնահարուած իրաւունքի վերականգնումին լծակները ձեռք ձգելու ու հայկական բերդաքաղաքը ազատագրելու յարձակողապաշտ երկիրներու մագիլներէն, որպէսզի անոր չչաջորդեն այլ կորուստներ:

Դարերու ընթացքին Շուշին խլուած ու կրկին ազատագրուած է, այս անգամ, սակայն, կորուստը աւելի մեծ էր, որովհետեւ անոր շուրջբոլորը հանրապետութիւն մը կայացած էր ու կը գործէր 30 տարի շարունակ: Արցախի Հանրապետութիւնն էր, որ միշագգային օրէնքին մէջ տեղ գտած ազգերու ինքնորոշման իրաւունքով կերտուած ու ծաղկի սկսած էր:

Ցաւօք 30 տարիները բաւարար չեն եղած Շուշին ու ողջ Արցախը այնքան ամրացնելու, որ կրկին դրացիներու ախորժական գոհը չդառնային անոնք: Պարտութիւնը կը խօսի և արձանագրուած սխալներու մասին, որոնց սրբագրման յանդուզն մօտեցումը պիտի ըլլայ Շուշիի փոկութեան մէկնարկը:

44-օրեայ պատերազմին կորուստը կտրելու չէ Արցախին տիրութիւն ընելու յանձնառութիւնն ու թափը, այլ վերածուելու է ուժի, անաղմուկ զարգանալու եւ դիմանագիտական առիթները օգտագործելով կրկին ուժի կանգնելու:

Պարտութիւնը նոր սկիզբի մը կրնայ առաջնորդել մեր ազգն ու հայրենիքը, եթէ ունենանք համբերութիւն, թերութիւնները սրբագրելու յանդուռութիւն ու տարբեր ոլորտներու մէջ մասնագիտացած մարդուժ, որ վեր է քաղաքական նեղ շահերէ ու կը հետապնդէ համագային մեր կարելիութիւններու մէկտեղումն ու նպատակաւողուած օգտագործումը:

Արցախի հարցը արդար լուծման առաջնորդելու քաղաքական կամքը պէտք չէ խամրի:

«4.»

-Երկուշաբթի, 9 Մայիս 2022-ին, Սուրեն Նախագահութեան պաշտօնական կայքէջը հարորդեց, որ Սուրեն Նախագահ Պաշտամատ Միջազգային կարմիր խաչ կազմակերպութեան յանձնախումբին նախագահ Փիլիպ Մատուցուի հետ խորհրդակցեցաւ Սուրեն մէջ յանձնախումբին գործընթացին եւ սուրիական կառավարութեան հետ գործակցութեան ու տրամադրած մարդասիրական օժանդակութիւններուն շուրջ:



Նախագահ Ասատ Ռիտել տուաւ, որ առաջնահերթութիւնը պէտք է նկատուին սուրիացիներուն իրավիճակի բարելաւումը եւ անոնց ապրուստի աւելի լաւ պայմաններու տրամադրումը:

Մատուցույալունց, որ սուրիական կառավարութիւնը ամեն դիրքութիւն կ'ընծայէ յանձնախումբին գործընթացը հեգասահ դարձնելու համար:

-Մուկոււայի մէջ Սուրեն դեսպան Ռիատ Յատտատ յայտնեց, որ իր երկիրն իշխանութիւնները վիճելի հարցերու լուծման համար թղթական իշխանութիւններուն հետ երկխօսութեան սկսելու հեռանկարներ չի տեսներ:



«Անգարան կանոնաւոր կերպով Դասիչ սահանգի միջինաւոր ընակիշները կը գոկէ ըստ պեղի ջուրէ, չէ յարգած Ազգանայի հոլովոյթին իրուն երաշխաւոր երկիրի իր յանձնառութիւնները, որոնց համաձայն՝ պէտք է յարգէ Սուրիան, անոր գերիշխանութիւնն ու տարածքային ամբողջական նույնականութիւնը, եւ կը շարունակէ աջակցի ահարեկչական խմբաւորութիւնը ու կը խոչընդոտէ երկիրին մէջ տագնապի ինադադ լուծումը: Մեզ համար կառավարական մակարդակի վրայ թուրք-սուրիական դրեւ երկխօսութիւնն տեղի պիտի չունենայ, մինչեւ որ ժողորդանչ հրաժարակի իր բարբարոս քաղաքականութենէն», ըստ Սուրեն դեսպանը:

Ան շեշտեց, որ Սուրեն միշտ պատրաստ է երկխօսութիւնն կատարելու դրացի երկիրներուն հետ, որոնք կ'աջակցին Սուրեն միութեան, հողային ամբողջականութեան եւ գերիշխանութեան:

-Սուրեն Լրագրողներու Միութիւնը դատապարտեց իսրայէլեան ուժերուն կողմէն պաղեստինեան լրագրող Շիրին Ազու Ազլէի սպանութեան յանցագործութիւնն՝ կու ուղելով միջազգային հանրութեան անհրաժեշտ միջոցներուն ձեռնարկելու այս յանցագործութեան հետին ակտի պահանջման ինքանութեան անհանդանութեան պատասխանատութեան ինքանութեան պահանջման առաջնախանութեան ենթարկելու համար:

Միութիւնը յայտնաշնորհ է, սպանութիւնը եղած է դիտումաւոր, որովհետեւ փամփուշտը ուղղուած է Ազու Ազլէի գլխուն:

-Մատուցուի մէջ Սուրեն պատուիրակութեան դեկանար, դեսպան Սամիր ալ-Զոււեյյը Երեւանի, 10 Մայիսին ՄԱԿ-ի «Ահարեկչութեան շերժ Ապագայ» խորագրով համաժողովին յայտնեց, որ համաշխարհային ահարեկչութեան երեւոյթին դէմ դնելը կը պահանջէ միջազգային լուրջ համագործակցութիւնն եւ բոլոր համապատասխան միջազգային, յատկապէս ՄԱԿ-ի, այս նպատակին ուղղուած բանաձեւերու կիրարկում: Ան շեշտեց և արձանագրութեան մօտեցումը պիտի չունենայ, մինչեւ երկիրներու ինքանիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգելու անհրաժեշտութիւնը:



www.kantsasar.com

www.kantsasar.com

Լուրեր Հայաշխարհին

ԵՐԵՒԱՆԻ ՄԵԶ ԿԸ ԾԱՐՈՒՆԱԿՈՒԻ ԱՆՆԱՇԱՆՈՒԹԵՍՆԵՐԸ

Նիկոլ Փաշինեանի հրաժարականին պահանջով եւ Հայաստանի ու Արցախի անվտանգութեամբ անհանգստացած քաղաքացիներուն բողոքի ցոյցերն ու անհանգստութեան գործողութիւնները կը շարունակուին: 10 Մայիսին սկսած «Դիմադրութեան» շարժումին երթը չորս ուղղութիւններով անհանգստութեան ցոյցերը շարունակուած են: Երթի մասնակիցներով քալած են Երեւանի փողոցները: Անև քաղաքացիներուն կոչ ուղղած են միանալու իրեւոց պայքարին, որովհետեւ միայն միասնական շանքերով կարելի է արդիւնքի հասնի:



«Միասին կրնանք կասեցնել այս իշխանութիւններուն ազգային ընթացքը, Հայաստանը, Արցախը պէտք է ապրին», կ' ուժին անոնք երթի ընթացքին եւ կը վանկարկին՝ «Միութիւն, պայքար, յաղթանակ!»:

Քաղաքի տարբեր ուղղութիւններով ոստիկանութիւնը մեծ քանակով զօր կուտակած էր: Երթերու ընթացքին պարբերաբար տեղի ունեցած են բախումներ: Լարուած հրավիճակներ ստեղծուած են քաղաքի շարք մը փողոցներուն մէջ: Լարուած հրավիճակ ստեղծուած է Երեւանեան լիճին մօտ, երթ երթին մասնակիցները փակած են ճանապարհը: Ոստիկանները ի վերջոյ յաջողած են ուժով ճամբան վերաբանալ, բերման ենթակելով տասնեակ ցուցարարներ: Իրավիճակը յատկապես լարուած է Երեւանի Հեյթուն թաղամասին մէջ, «Երեւան Սիթի»-ի մօտ: Ցուցարարները նստած են փողոցին մէջ եւ հայրենասիրական երգ երգած: Այդ պահուն մեւ եւ կարմիր բերտառինները առանց գգուշացնելու նետուած են ցուցարարներուն վկայ եւ ուժի կիրարկումով բերման ենթարկած են զանոնք: «Ինչքան ծերակալեն, տասնապատիկը պիտի աւելնանք», ըսած է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ հշխան Սաղաթելեան: Այսուհետեւ իրավիճակը հանդարտած է եւ ընդիմադիրները շարունակած են իրեւոց երթը «Դաւիթ Ալյադ» փողոցին: «Դաւիթ Ալյադ» փողոցին մէջ գտնուող հիմնարկութիւններու շատ մը աշխատակիցներ միացած են «Նոր Նոր»-ին մեկնարկած երթին: Երթին միացած են նաեւ Երուական տարածաշրջանային ակադեմիայի շարք մը դասախոսներ, ինչպէս նաեւ իրաւագիտութեան եւ միջազգային յարաբերութիւններու հիմնարկի դեկանը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻ ՀԱՅՏԱՐՈՒԹԻՒՆԸ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը 7 Մայիս 2022-ին յայտարարութիւն տարածած է վերջին օրերուն տեղի ունեցած բողոքի ցոյցերուն նկատմամբ: «Ժողովրդական արդար ընդգումը կասեցնելու եւ բողոքի համագոյին ճայնը իւացնելու նպատակով ողջ հրաւապահ համակարգը լժուել է մէկ անձի եւ նրա վարչակարգի բիու պաշտպանութեանը»:



Այս օրերին իրաւապահ համակարգի կողմից համատարած են ՀՅԴ քաղաքացիների անհանգանութեան խաղաղ ցոյցերի նկատմամբ ոչ հրաւապահ գործողութիւնները, բիու ուժի կիրառումը, մարդարութիւնն ու բռնածնումները:

Ոստիկանութեան այս դատապարտելի վարդագիծը դրսեւուում է թէ մայրաքաղում, թէ մարգերում, այս ուղղուած է հանրութեան մէջ վայրի եւ ահաբեկութեան մընդուրտ սերմանեցուն: Երեկ վաղ առաւուեան անհիմ մեղադրանքով բերման են ենթարկուել «Դիմադրութիւն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու մեր ընկերները, ինուզարկուել է ՀՅԴ Դաշնակցութեան Արմավիրի գրասենեակը:

Յայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի կառուց իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրութիւն» շարժման առաջին շարքերում է, եւ ապօրինի գործողութիւններով, ահաբեկութեամբ եւ մարդուսութեամբ յէթ յաջողի կասեցնել մեր պետականութեան համար մղուող անսահանջ պայքարը»:

ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՅԱՅՏԱՐՈՒԹԵԱՄԸ ԱՌ ՊԱՀԱՆՁԵՎ ՓԱՇԻՆԵՑՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Ազգային ժողովին կառավարութեան հետ հարց ու պատասխանի ընթացքին ՀՅԴ Բիլոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամատոր Արմեն Ռուստամեան ընթերցեց Նիկոլ Փաշինեանի հրավականի հանրայիշին պահանջը, որուն մէջ կ'ըստի, որ Հայաստանի վարչապետի պաշտօնը վարող Նիկոլ Փաշինեան, տապալելով արցախեան տագնապի բանակցային հոլովյթին մէջ հայկական շահերը պաշտպանելու գործը, պատճառ եղած է պատերազմի ու պարտութեան, խոստովանած է, որ կարելի էր կանխել պատերազմը եւ խուսափիլ հազարաւոր գոհերէ, բայց չէ կատարած այդ մէկը:



Պահանջին մէջ կը յիշուեր նաեւ որ. «Ի՞ր նախընտրական ծրագիրով ան ինստագրամ է, որ պիտի վայրի Արցախի վերջանական կարգավիճակի յստակացման քաղաքականութիւն՝ ինքնորոշման իրաւուսիք լիարժեք իրագործման միջոցով: Պնդած է, որ Արցախի ժողովուրդը կը կրնար գոյատել Աստրակեցանի ենթակայութեան ներքեւ, առաջնահերթ կը նկատէ Արցախի տարածքներու ապարանգարաւումը, սակայն փաստորէն կը կատարէ «Դարարած Աստրակեցան է եւ վերջ» քարոզը ու կը պաշտպանէ Արցախի կարգավիճակի նշանակութեան վերաբերյալ, այսինքն՝ Արցախը Աստրակեցանական տեսակետուր»:

«Խոստացած է տնտեսական թոշքը ու աճ, բայց ինդրին մէջ կ'աճին պետական պարտքը եւ աղքատութիւնը, կը բարձրանան գիները եւ մահերը: ՀԵ կատարած բազմաթիւ խոստումներ, որոնցմէ վերջինը ողբերգական աւարտ ունեցաւ: Նիկոլ Փաշինեան օդինական չէ, չունի մեր պետութիւնը նոր զիջումներու տանելու լիազօրութիւն ու պէտք է հրաժարական տայ»:

ՀՈՂԱՆՏԱՅԻ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՏԱՐԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՆՉԱՍ Է ԱՐՃԱԸ ՅՈՒՆԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՄԵՓԱԿԱՆԱՏԵՐ

Հողանտայի միջազգային դատարանը անսախարիւմ որոշում մը առած է: Պատմութեան մէջ առաջին անգամ կազմակերպութիւնը իրաւայաջորդ եւ իրաւատէր ճանցած է Երկիր մը, որուն պատմական յուշարձանները յայտնուած են այլ պետութեան վերահսկողութեան տակ:



Ինչո՞ւ այս որոշումը անսախարիւմ է: Հակառակ այն հանգամանքին, որ Հայաստան ու Աստրակեցանը քանի մը տասնամեակ պայքարած են Արցախի հողերուն համար, 44-օրեայ պատերազմնեւ վերջ միջազգային հանրութիւնը հաստատեց Աստրակեցանի տարածքային ամրողականութիւնը: Մինչ

այս դեպքը, յուշարձանները կը մնային իրաւատէրեան տակ այն Երկիրներուն, որուն կը պատկանին:

Ցաւալի էր, անարդար, բայց այդպէս էր: Դժբախտաբար Արցախի Հայկական հողերուն հետ մէկտեղ թշնամին տիրապետութեան անցած են մշակութային ժառանգութեան կողողունք, ինչ որ բողոքի ալիք յառաջացուցած է Արցախի Հանրապետութեան քաղաքացիներուն մօտ:

Հայոց պատմութեան ալյանականացման անվերջ փորձերը ընկալուած են եւ կ'ընկալուուին մէջ ցաւով: Աստրակեցան ոչ միայն կ'իւրաց ժառանգութեան կողողունք, ինչ որ բողոքի ալիք յառաջացուցած է Արցախի Հանրապետութեան անցած կողողունքին:

Հայոց պատմութեան ալյանականացման անվերջ փորձերը ընկալուած են եւ կ'ընկալուուին մէջ ցաւով: Աստրակեցան ոչ միայն կ'իւրաց ժառանգութեան կողողունք, այլև բացայացուորէն կը նենգափիյն զանոնք: Այս տարրուան Փետրուարին, Մայր Արտօն Սուլր Եշմիածնի մամլոյ դիւանը դիմեցին համաշխարհային հանրութեան օգնութեան:

«Մայր Արտօն Սուլր Եշմիածնը խստորէն կը դատապարտէ Աստրակեցանի հշխանութիւններուն այս սահմանադրութիւնը եւ զայն կը համար համարդկային եւ հակաքաղաքական գործողութիւնները՝ Հայաստանի, Արցախի հայ ժողովուրդը նկատմամբ մասնակիութիւնը կատարած է աստելութիւնը»:

Մայր Արտօն Սուլր Եշմիածնը նաեւ ընդգծած է, որ Արցախի քրիստոնեական սրբավայրերու հայկական պատկանելութիւնը գիտականորէն ապացուցած է եւ անհերթի, նոյնիսկ եթէ անոնք այժմ կը գտնուի Աստրակեցան պետականութեան տակ»:

Այժմ, ըստ Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրէն Ռաֆֆի Զորբերեանի, Հայաստան իրաւունք ունի դիմելու ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ապացուցելու իր յուշարձաններու պըծումին փաստերը, եւ եթէ դուկան արձագանք չստանայ, գանունք տրամադրելու ՄԱԿ-ի Անվանագութեան խորհուրդին:

**ՀԱՆՉԻՊՈՒՄ ՀՀ ՍՓԻՌՈՋԻ
ԳՈՐԾԵՐՈՒ ԳԼԽԱԲՈՐ
ՅԱՆՉՆԱԿԱՏԱՐԻՆ ՀԵՏ՝
ՇԱՐՋ ՄԸ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ԵՒ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹԵԱՆ**

Ծաբաթ, 8 Մայիսի յետմիջօրեին, ՀՀ Հալեպի հիպատոսարանէն ներս Սփիւռքի գործերու գլխաւորյանձնակատար Զարեհ Սինանեանի հետ հանդիպման հրաւիրուած էին Հայ համայսքաւուները, հալեպահայ վիութիւններու եւ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ, ինչպէս նաև Քենաչափ քաղաքական Վազգեն Չափարեանը:



ու Հայաստան-Սուրբա խորհրդարանական բարեկամութեան յանձնաժողովի նախագահ Լիսի հսկենեալը:

Հանդիպումին, որպէս մերժումի եւ բողոքի արտայայտութիւն, ներկայացան բարեսիրական, մշակութային եւ մարզական շարք մը միութիւններու, կրթական հաստատութիւններու ներկայացուցիչներ:



Սփիւռքի գործերու գլխաւորյանձնակատար Զարեհ Սինանեան զեկուցեց գրասենեակի կարգ մը աշխատանքներու մասին:

Կյունիետեւ ներկաներէն ոմանք հարցումներ ուղղեցին յանձնակատարին՝ Սփիւռքի գործերու գրասենեակի աշխատանքային եղանակին, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու հեռանկարին, Հայոց Թերապանութեան ճանաչման, արցիւեան հարցին առնչուող Հայաստանի պաշտօնական մօտեցումներու մասին:

Հայ Երիտասարդական Սիոնթեան ներկայացուցիչ Յարութ Էջութեան լուսաբանութիւն խըլութեց Հայաստանի պատկերասփիւրի կայաններէն մէկուն հետ հարցազրոյցի մը ընթացքին եւ հետագային այլ արիթներով Սինանեանի Սփիւռքի աւանդական կառոյցներուն ներակատարութեան անտեսման, անոնց վերակազմակերպման պիտակին տակ կազմաքանդման միտող արտայայտութիւններուն մասին:

Երեսփիւսան Լիսի հսկենեան լուսաբանութիւն խնդրեց հայ ժողովուրդի թեր ու դէմ կարծիքներուն լոյսին տակ իշխանութիւններուն Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու վերսկսման հեռանկարներուն շուրջ:

Հալեպի Նահանգային խորհուրդի անդամ Մարիա Գաբրիէլեան լուսաբանութիւն խնդրեց Սփիւռքի Նախարարութեան լուժարման, ինչպէս նաև Արցախի հարցին, անոր հայկականութեան

**ԲԵՐԻՈՅ ՀԱՅՈՅ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴ ՄԱՍԻՍ ԵՊՈՒ.
ԶՈՊՈՒՄԵԱՆ ԸՆԴՈՒՆԵՅ ՀՀ
ՍՓԻՌՈՋԻ ԳՈՐԾԵՐՈՒ
ԳԼԽԱԲՈՐ ՅԱՆՉՆԱԿԱՏԱՐ
ԶԱՐԵՆ ՍԻՆԱԿՆԵԱՆՆ ՈՒ ԱՆՈՐ
ԸՆԿԵՐԱԿՑՈՂ
ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ**

Սուրբա այցելութեան շրջագիծին մէջ, ՀՀ Սփիւռքի գործերու գլխաւորյանձնակատար Զարեհ Սինանեան, ինչպէս նաև ՀՀ Սուրբա յեսպան Տիգրան Գեղրգեան եւ ՀՀ Հալեպի Յիւպատոս Բաբէն Պատալեան, ծաբաթ, 7 Մայիս 2022-ի առաւտեան այցելեցին Բերիոյ Հայոց Թեմի Ազգ Արաշնորդարան:

Սփիւռքի գործերու յանձնակատարն ու պատուիրակութիւնը ընդունուեցան Բերիոյ Հայոց Թեմի Արաշնորդ Գեղը. Տէր Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի, Ազգային Կարչութեան ատենապէտ մէթը Սունապուլ Սունապուեանի եւ ներկայացուցիչներու կողմէն:

Հանդիպման ընթացքին, Սրբազն Հայոց ներկայացուց Բերիոյ Հայոց Թեմն ու շրջանները, անոնց պատմութիւնն ու գործունեութիւնը, ինչ-



պէս նաև պատերազմի տարիններուն թեմին դիմագրաւած դժուարութիւններն ու վերականգնումի աշխատանքները, ապա իր եւ համայնքի գաւակներուն մտահոգութիւնը յայտնեց Արցախի հարցին, Հայաստանի դիմագրաւած մաստահաւաքներուն եւ ներքին իրադարձութիւններուն գծով:

Մէթը Սունապուլ Սունապուեան շեշտեց Սփիւռքի կառոյցներուն հետ գործակցութեան կարեւութիւնը:

Այնուհետեւ Սփիւռքի գործերու գլխաւորյանձնակատար ներկայացուց գրասենեակի գործունեութիւնը եւ իրականացուող կարգ մը ծրագրերը, իսկ ՀՀ Սուրբա յեսպան Տիգրան Գեղրգեան յայտնեց, որ պատերազմի տարիններուն Հայաստան զօրավիզ եր եւ պիտի շարունակէ զօրավիզ կանգնիլ սուրբահայութեան, ապա անդրադարձ սուրբահայութեան ազգային-մշակութային աշխոյժ կեանքին:

Աւարտին, անոնք այցելեցին Սրբոց Զառասնից Մանկանց Մայր Եկեղեցի, ուր ծանօթացան աւելի քան 600 տարուան կեանք ունեցող Եկեղեցւոյ պատմութեան եւ յետ-պատերազմեան շրջանի նորոգութեան աշխատանքներուն:

հաստատման գծով Սինանեանի մօտեցումներուն մասին, իսկ բացակայ միւլթիւններուն կողմէ Սեւան Շահպատեան բողոքի նամակ մը յանձնեց ՀՀ Սուրբա յեսպան Տիգրան Գեղրգեանին՝ ՀՀ Սփիւռքի գլխաւորյանձնակատարի գրասենեակին Սփիւռքի հետ յարաբերութեան եղանակին գծով:

Զարեհ Սինանեան պատասխանեց ուղղուած հարցումներուն եւ պարզեց գրասենեակի կազմութեան ի վեր տարուած աշխատանքներուն քննոյթ եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց գործակցելու Սփիւռքի բոլոր կառոյցներուն հետ:

Թղթակից

**ԲԱՐԵԿՈՍ
ՏԻՐԱՄԱՅՐԸ**



Խորեն Թիկյ. Պեղյակեան



**Սիրտս խոցուած, իովիս տրտմած
Զարին նետեն վիրաւորուած
Մեղքի լուծեն բեռնաւորուած
Կեղծ աշխարհէն յաճախ յոզնած
Ձեզմով կ' ըլլամ միխթարուած
Աստուածածին կոյս ընտրուած:**

**Սուրբէն խաչ վիշտեր կրած
Կանայի մէջ հրաշք խնդրած
Ծնորհայի հանդիսացած
Խօսքն անդին՝ գործի լծուած
Հաւատքով ալ միշտ վկայուած
Խօսուն օրիններգ հեղինակած:**

**Սրբադրոշմ հետքով քալած
Վաւերական կտակ սեպուած
Պատուանունդ խնկարկուած
Բնաւ մինակ չեմ անկասկած
Դուն կաս իբրեւ մայր երանուած
Անմար սիրով շահաւորուած:**

**Խորաններէն ճառագայթած
Սուրբ նարեկով խոստովանուած
Մեծարանցի արժանացած
Շարականով յիշատակուած
Տօնելի եւ՝ սրբադասուած
Ուխտի տապան յայտարարուած:**

**Գովելի մայր, քեզի կառչած
Օրինակէն ներշնչուած
Օծուն կեանքեր դասեր քաղած
Կը սորվինք մենք պաշտել զԱստուած
Ապրիլ խոնարի եւ երկիւղած
Զրիստոսով վայելչացած:**

**Աստուածածին վերափոխուած
Բարեկոսոտ, գութ շռայլած
Խնդրէ Տէրէն մէծ, ողորմած
Որ իր ձեռքով փառաւորուած
Սրտերը մէր սուզ, ցաւ ապրած
Ըլլան ուրախ, սիրով լեցուած:**

ԴԵՊԻ ՈՒՐ ԿԸ ԴԻՄԵՆՔ ԱՇԳՈՎԻՆ

Կարո Արմենեան

Դիմադրական շարժման հաւաքած ուժականութիւնն ու ինքնավատահութիւնը, անոր մակրնաց անհատականութիւնն ու անկոտում կորովը, անոր կերտած հոգեբանական առաւելութիւնը իշխանութեան վրայ որպէս ճշմարտութեան շահակրի՝ արդէն իսկ ստեղծած են մեծ շրբաժան մը անցեալին եւ ներկային միջեւ։ Փաշինեան եր կառավարութիւնը կը գտնուին պաշտպանողական դիրքերու վրայ։ Այն կարծեցեալ համաժողովրդական «մանդատ»ը, զոր ան տեւաքար կը ճօնձեր համրութեան աքինեւ կը փորձեր ծածկել իշխանութեան կամայականութիւնները, այլևս գոյութիւն չունի։ Դիմադրութիւնը իր կուր ներկայութեամբ վերջնականորեն ապացուցեց անոր սնանկութիւնը։


Այսօր հացը այն է, թէ ի՞նչ ընթացակարգով եւ որքա՞ն շուտ եւ որքա՞ն հեզասահ տեղի պիտի ունենայ իշխանափոխութիւնը երկրին մէ։

Այս խօսքով, Փաշինեան իմաստութիւնը պիտի ունենայ՝ երկրին ինայելու պետական կեանքի այս հոգեվարքը, թէ ան պիտի յամառի իր դասական վարքագծին վրայ երկրը տանելով նորանոր բետօացումներու։ Յամենայն դէպս Ընդդմութիւնը չի թուիր մեծ յոյսեր կապած ըլլալ իշխանութեան կողմէ խոհեմյարքութիւններու հաւանականութեան։ Ան ամուր կանգնած է Փաշինեան հրաժարականի պահանջին վրայ ամեն օր աւելի ընդարձակելով իր մագնիսութեան դաշտը թէ՝ մայրաքաղաքի եւ թէ՝ երկրի մարզերն ներս։

Դետք է անմիջապէս արձանագրել, որ Դիմադրական ծարժման առաջնային խնդիրն է այսօր ակյապար վնասազ երծել ստեղծուած ճգնաժամային կացութիւնը երկրին մէ։ Կասեցնել Նոյեմբեր 9, 2020-ի ամօթալի համաձայնագրով ըկրացը առաջ արդտակ գործընթացը։ Կասեցնել իր անկախ պետականութեան լինելիութեան շարունակական գահավեժը։ Կասեցնել նեղին արիւսահութիւնը։ Բայց մասնաւո՞՝ իր բոյսին մէջ խեղին՝ Արքայի թշնամին յանձնելու դաւաճանական արարքը։

Ամենօր, որ Փաշինեան եր քաղաքական համակարգը կը մասն իշխանութեան դէկին, իր ժողովուրդը կը կորուսնել իր հայրենի հողը թէ՝ ֆիզիքապէս եւ թէ՝ լինելիութեան կենսական կրուաններով։

Այս առումով, պէտք է ողջունել այս փաստը, որ Դիմադրական ծարժումը արդեն իսկ յաջողաց կը թուի ըլլալ իշխանական մերժնայի ծուռ դարձած ակիւցսանձել եւ Փաշինեան ազգակործաւ դիւանագիտութիւնը դնել տեղայի վրայ։ Այսօր «կենաց-մահու» խորճապային օրերն են իշխանութեան համար։ Բոլոր երեւոյթները ցոյց կու տան, որ



Փաշինեանական համակարգը այժմ կը գործէ ահազանգագային մթուութիւն մէ։

Փաշինեանի համար, այսօրուան սուր հրամայականը վերապի՛ն է։

Ճարծակ գործեն դիւանագիտութեան թեմերուն վրայ եւ խաղան հայ անկախ պետականութեան ճակատագրին հետ՝ պարզապէս յանցագործութիւն է։ Եւ այդ մէկը բացառուած է Այդ մէկը տեղի պիտի չունենայ։ Վարչապետ Փաշինեան միայն մէկ ընտրութիւն ունի այսօր։ ԱԵՐԿԱՑՑԱՇԵՌ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԱՍՄԻԶՎԱՐԵՍ ԵՌ ՄԵԿՆԵԼ։

Պարզ խօսքով, իայ անկախ պետականութեան գոյութիւնն է, որ լրջութեան վտանգուած է այս պահուն եւ Փաշինեանական համակարգը բացարձակապէս անզօր է լուծում բերուու այս օրիհասական կացութեան։ Ընդհակառակն Փաշինեան անքակտելի մասն է այդ վտանգին։ Վտանգը մտած է մէր երկրի պետական մերժնային ներկայ։ Անոյնին սկսած է թափանց եւ մէր ժողովուրդի մտք երեւն ներս Փաշինեանական համակարգի յանցակարգութիւնը վերաբերելու, մէր երկրի տնտեսութիւնը վերականգնելու, մէր ազգային շակոյթը իր ներկայ ճգնաժամին դուրս բերելու, մէր հայրենին տալու այս գերազանց որակը, որուն արժանի է ան։

Դիմադրական ծարժման կերպնական խնդիրն է այսօր ընդիոյթ կազմակերպութիւն մէր գոյութեան սպառացող վերոյիշեալ իրողական եւ գոյութեանական վտանգներուն դնե։ Այն, վերջ տալ Փաշինեանական մղամաւաշին, բայց նաեւ անդին անցկի Փաշինեանն եւ ազգովին լուկի գործի մէր ազգային պաշտպանութիւնը վերաբերելու, մէր երկրի տնտեսութիւնը վերականգնելու, մէր ազգային շակոյթը իր ներկայ ճգնաժամին դուրս բերելու, մէր հայրենին տալու այս գերազանց որակը, որուն արժանի է ան։

Լուծարել Փաշինեանական իշխանութիւնը առաջին քայլն է միայն, որուն պիտի յաջորդէ մէր անկախ պետականութեան իմբրեր ապահովելու երկարաժամկետ եւ խստապահած առաքելութիւնը, որ մէր իսկական գործն է։

ԱՌՆԵՏՆԵՐՈՒ...

Մկնարկ՝ Էջ 7

Կամար: Մէր հայրենը հեռատեսիլին առջեւ, հեռաղեկը ծեռքին նոյն ցատկը ստուգին մէջ կը հալածէին վաւերական լուրը եւ ... չին հասներ անոր։

Հիմա մէկը ճիզ չենք թափեր։ ընկերային ցանցերուն վրայ լուրերն են, որ մեզ կը հալածէն։ որքան ալ փորձես չհետեւիլ անոնց, – որովհետեւ գիտես անոնց մեծ մասին սուտ ըլլալը, – նորեն ալ երեմս-երբեմն աչք կ'ինայ լուրի մը, որ քեզ տակնուվիրայ կ'ընէ։

«Եթե ժուրդիան յարձակ Յայաստակի վրայ, Ռուսիան պիտի չպաշտաման Յայաստակը»։

Իրաւ որ պատմութիւնը ինքնին կը կրկնէ եղեր։

Նոյն յանկերգը սկսաւ մէջս, նախ ցած, առանց ուշադրութիւնս գրաւելու, մինչեւ բարձրացաւ այսքան, որ սկսաւ հոգին խուլցնել։

Եւ կը սկսիս մանկապարտեզին մէջ սորված 1+1=2-ով բան մը հասնաւլ։ ուրեմն՝ «Ես Յայաստակ, դուն՝ Ուքրանիա»։ խօսքը ամառնային արձակութիւնը մասին։

Ու յանկած սարսափով անդրադարձայ, որ բոլորս, ըստ կ'ուզեմ մարդկութիւնը ամբողջ, - առանց հաշուելու անշուշտ մարդկային կատակերգութեան թատրոնին դէկավարները, - դարձեր եւը առնետներու բազմութիւններ, որոնցմէ պետք է ծերազատուիլ, վերի «մակարդակներուն» վրայ նստածներուն կողմէ, որովհետեւ որոշուած է ամբողջ աշխարհին համար նոր ԼԵ Յալ մը կառուցել։

Տեսանող մը կ'ուզեմք, որ մեզի խօսի քիչ մըն ալ գալիքին մասին։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կրթասիրաց Ս. ԶԵՄԱԿԵՐԵԱՆ ԵՐԿՐ. Վարժարանը 2022-2023 ուսումնական տարեշրջանին համար կարիք ունի հետեւեալ նիթերու ուսուցիչներու եւ պաշտօնեաներու։

- Ուսողութիւն
- Գիտութիւն
- Ընկերային գիտութիւն
- Ավգլերէն լեզու
- Ֆրանսերէն լեզու
- Տեսուչ
- Տևուու
- Տնտես մայրիկ

Ուսուցութեան դիմողները համալսարանական վկայականին պարտի կրթական կամաց աշխատանքի փորձառութիւններուն ունենալ։

Յաւելեալ տեղեկութիւններու համար հեռաձայնել հետեւեալ թիւն՝ 4646239։

Կրթասիրաց Ս. ԶԵՄԱԿԵՐԵԱՆ ԵՐԿՐ. Վարժարանը Երկրու եւ պաշտօնեաներուն

ԿԸ ԿԱՐԾԵՆՔ...



Գլուխ Պետիկեան

Պատահաբար դիմատեսրիս եջին վիայ հանդիպեցայ հետեւեալ քանի մը օրինակներուն, որոնք ինչի ինքնաբերաբար տարին չես գիտեր մինչեւ:

Արդիւնք.- Մեր ներկայ կեանքի անօրինակ մթնոլորտին մէջ, դարձեալ սկսած էի ես զիս վնտերէլ: Միտքս պարզելու համար կարգով յիշեցնեմ.

ա.-Տարիներ առաջ, Եգիպտոսի նախագահ Ալուար Սատաթը սպանողին դատարանին մէջ հարց տուին:

Դատաւոր.- Ինչո՞ւ սպանեցիր մեր երկիր նախագահը:

Ոճրագործ.- Նախագահը, կարծեմ աշխարհիկ մըն էր:

Դատաւոր.- Ե՞հ, ի՞նչ կը նշանակէ «աշխարհիկ»:

Ոճրագործ.- Այդ բարին իմաստո՞ւ, ես ալ չէմ գիտեր:

թ.-Եգիպտացի յայտնի գրո՞ւ եւ մտաւորական՝ Ներիա Մահֆուզ, օր ցերեկով սպանուեցաւ: Ազա դատարանին մէջ.

Դատաւոր.- Ոճրագործ, ինչո՞ւ սպանեցիր մէծ գրագէտը:

Ոճրագործ.- Որովհետեւ ան մեր նոր սերունդին համար անյարմար քամեր կը գրի:

Դատաւոր.- Արդի՞օք կարդացած ես Ներիա գործերը:

Ոճրագործ.- Ո՛չ, չեմ կարդացած, լսած եմ:



գ.- Եգիպտացի մտաւորական Ֆարալ Ֆուտան սպանելուն համար ոճագործ մը ճերակալուեցաւ: Դատարանին մէջ.

Դատաւոր.- Ինչո՞ւ սպանեցիր մտաւորական Ֆարալը:

Ոճրագործ.- Որովհետեւ ան իսլամ չէր եւ անհաւատ մըն էր:

Դատաւոր.- Ուրկէ՞ գիտէիր, որ ան անհաւատ մըն էր:

Ոճրագործ.- Իր գիրքերն:

Դատաւոր.- Եհ, դո՞ւն իր գիրքերը կարդացա՞ծ ես:

Ոճրագործ.- Ո՛չ, ես կարդալ չեմ գիտեր:

դ.- Աստուածաշունչն.- (Ղկ. 23.34)

Յիսուս խաչին վրայ, Վերջին պահուն, իր Յօր հետեւեալը ըսաւ.

«Յայր, սերէ՞ անոնց, որովհետեւ անոնք չեն գիտեր թէ ի՞նչ կ'ընեն»:

Իսկ իհմա ուրկէ՞ սկսիմ: Կ'ուզէ՞ աւելին յիշեմ, շարունակեմ:

Առաջին իսկ հերթին պիտի փորձեմ ամփոփել մտածումներս, միաժամանակ բացայայտելով մտահոգութիւններս: Նաեւ պիտի աշխատիմ դուրս գալ այս անկարգ ու անկանոն վիճակն ու այս բոլորին մէջ որոշ եզր մը գտնել:

Մտրիս մէջ կարծես ամէն իսկ խառնակ է: Վերի օրինակները յստակուն կը պարզէն, թէ մարդոց մօտ յաճախ արմատացած եւ քարացած մնացած են զանազան մտայնութիւններ ու մտածումներ: Պետք է գիտնալ, որ կեանքի մէջ ամէնն վտանգաւոր մարդիկը անոնք են, որոնք իրենց սահմանափակ մտածողութեամբ, չեն կրնար ընկալել ճիշդը, իրաւը, դրականը եւ վերլուծել հարցերուն եռլինն: Անոնք կրուրուն կը հետեւին ուրիշներուն կամ կը բաժնեն անոնց կարծիքը:

Անոր համար վշտահար անցորդի նման յաճախ կը վախնամ բառերէս: Ներկայ մեր ապրած կեանքը իրապես ցաւալի է: Յստակորն բոլորս ալ ցաւի աշխարհը կ'ապրինը ու այսպէս... առանց մեր կամքին:

Ամէն «բան» կիրականացած է: Դրամը դարձած է մարդոց միակ պատելին: Արարօ, սեր, բարեկամութիւն եւ խոսոում դարձած են կեդ, շինու բարեր: Յարգանքը կրուրուն կը սուտը՝ բազմապատկուած: Բարին եւ բարի կամեցողութիւնը մահացած են:

Ահա՛, այս է կեանքը:

Ու նման խառնակ մտքերով միշտ ես ինչի հարց կու տամ, թէ ինչպէս

պիտի կարենանք վերակազմուիլ: Յստակ պատասխան մը չունիմ:

Տողերս թեւ շատ պարզ են, սակայն ո՛չ մէկ գաղտնիք պահած եւ անոնց ներքեւ: Յարց այս է, թէ ինչպէս կ'ուզենք ազգային հաւաքականութեան մը գոյատեւումն ու բարգաւաճումը տեսնել, եթէ նոյն այդ հաւաքականութեան ներքու բացակայութեան մը գաղաքանը թէ գանգանենք եականը ոչ-եականը:

Իրականութիւն է, որ ներկային ներքին հարցերու մէջ ճարճատող երկիր մը դարձած է մեր հայրենիքը, որուն գլխաւոր խորհուրդը, այսպէս կ'երեւ, թէ մարդոց մէտեղացած է: Ե՞րբ մէնք տէրն ու տիրականը պիտի ըլլակը մեր միտքերուն: Ե՞րբ պիտի անդրադառնանք եւ զանգանենք եականը ոչ-եականը:

Նախապայման է, որ բոլորս ալ դառնանք մտցով եւ սրտով անկախ հայեր ու մեր պահանջ ճակատաբար դնենք սեղանին, առանց ատելութեան: Զաշութեամբ մօտենանք մեր իրականութեան:

Գուշակ ըլլալու պէտք չկայ, պարտուած երկիր մը ունինք, մեր բոլորին մօտ ոխն ու վախը, չարն ու բարին իրարու խառնուած են: Կայ կոյր ատելութիւն եւ տագնաա:

Մեր երազները իլլած, իսկ ուղեղները սառած կը թուին ըլլալ: Կարծէք հոսանքն տարուած կ'ապրինք:

Այս օրերուն մեզի եւ անսպայման հայ մարդուն թա՞փ է պէտք: Իր ազգին գլխաւոր ճգուտումներով մտահնգ հայ մարդ է պէտք: Միասնական դեկավարութիւն է պէտք, որպեսզի որոնենք մեր ինքնութիւնը:

Մենք տակաւին ազգովին կը կարծենք, որ ամեն «բան» գիտեւը... Զենք անդրադառնար, որ ամենօրեայ սովորութիւններու գերին դարձած ենք:

Լրջանանք:

Թուրքիոյ ճուրջ

ՈՒՐՈՒԿՈՒԵՅ ԾԵՐԱԿՈՒԾ ԶԱԽՈՒԾՈՎԻՒ ՅԵՐՔԻ ՆԱՐԺՈՒՄԻՆ ՊԱՏԽԱՌՈՎ ՈՐՈՇՍ Է ՅԵՏԱԶԱԼ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԵՋ ԳԵՄՄԱՆԻ ՆԵԱՆԱԿՈՒՄԸ

«Մերքովիւս» կը հաղորդէ, որ Ուրուկուեյ Ծերակոյտը միաձայնութեամբ պաշտպանած է Ալգարայի մէջ դեսպանի նշանակումը յետածգելու առաջարկը՝ Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Սեւլուք Զաւու-շողուի՝ «Գորշ գայլերու» խորհրդականութեան պաշտուածքն ձեռքի շարժումին պատճառով:



Արաջարկը կատարուած է հայ ծերակուտական Լիլիամ քչիշեանի կողմէ: Անոր խնդրանքով խորհրդարանի վերին պալատը համաձայնած է գործը ետ ուղարկել արտաքին յարաբերութիւններու յանձնախումբ:

Յիշենքն, որ հայ ցուցարարներու վանկարկումներուն ի պատասխան, Զաւուշողուն և «Գորշ գայլեր» ազգայնամոլներու յայտնի ձեռքի շարժումը կատարած էր, որմէ եւց Թուրքիոյ դեսպանը Ուրուկուեյ արտաքին գործոց նախարարութիւն կանչուած էր:

«ԳԱՆՉԱՍԱՐ»

ՊԱՇՏՈՆԱԿԹԵՐԹԻ ԱՆՁԱԿԱԾ

Խմբագիր՝ Զարմիկ ԶիլԱբօշեան-Պօղիկեան

Սրբագրիչներ՝ Նուշիկ Սողոյեան-Առաքելեան

Վեհան Պարտումեան

Զեւաւորոր՝ Ցովսէփ Զալօղլեան

Գրաշար՝ Անի Թոփիալեան-Սարուխան

Արաբերէն լուրերու թարգմանիչ՝ Մարէն Պապէան-Աղայէկեան

Կայքէջի պատասխանատու՝ Աւո Պօղոսեան

Լուրերու պատասխանատու՝ Լուսին Ապանեան-ԶիլԱբօշեան

Յաշուապահ՝ Յովիկ Պարսումեան

- Ծանուցողներէն եւ աշխատակիցներէն կը խնդրուի ծանուցումներն ու յօդուածները խմբագրատուն ուղարկել ամէնն ուշը Երկուշաբթի օրերը:

- Նախանստրէի է յօդուածներն ու թղթակցութիւնները ուղարկել գրաշաբթաւած:

- Խմբագրատուն ուղարկուած նիւթերը, իրատարակուին կամ ոչ, չեն վերադառնուիր:

- Խմբագրութեան վերապահուած է ստացուած յօդուածներու իրատարակուածը լինուած կամ չիրատարակելու որոշումը:

- Զեր ծանուցումներն ու յայտարարութիւնները կարելի է իրապահկեալ «Գանձասար»-ի տպագիր տարբերակին եւ կայքէջին միջոցով:

Դրխմակես

ԱՌԵՏԵՐՈՒ ԲԱՇՈՒԹԻՒՆԵՐ



Մարուշ Երամեան

Այս շաբթօնան մտորումներս սկսել է առաջ կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել ազնիւ ընթերցողի մը, որ կ'առաջարկէր փոխել սիւնակիս անունը եւ դարձնել «Դիտակես»:

Եղբ իրեն շնորհակալութիւն յայտնեցի իր կարծիքին համար, կատակով ըսաւ՝ «Շնորհակալութիւն քեֆի աւրելո՞ւս համար»:

Անշուշտ ոչ՝ Շնորհակալութիւն որ տակաւին կան ընթերցողներ, սրտցաւ մարդիկ, որոնք ազնուորէն իրենց կարծիքը ոչ միայն կը յայտնեն, այլ նաև կը փորձն նոյն ազնուորթեամբ համոզնել, բացատրելով իրենց կարծիքին տուն տուող պատճառները:

Կը տեսնէ՞ք ... կար ժամանակ երբ ընթերցողները իրենք շնորհակալութիւն կը յայտնեն գրողին իր մտորումներն ու ստեղծագործութիւնները հրամցնելուն համար, իսկ հիմա շնորհակալութիւն պիտի յայտն գրողը, ազնիւ ընթերցողի մը, որովհետու ...

Ըստմ ինչո՞ւ. որովհետու մեր օրերէն դժբախտաբար շատ պակսած են ազնիւներն ու ընթերցողները. երկուն ալ այնքան կարենոր շատերուս համար. Յետեւաբար չ'արժէ՞ր շնորհակալութիւն յայտնել, երբ այս երկու յատկութիւնները մեկ անձի մեջ գտնուին:

* * *

Եղբ որոշուեցաւ Փարիզի կամացեղեն-պտուի ԼՇ Հուկային տեղը մեթոյի նոյնանուն կերպուական կայարանը կառուցել, ճարտարապետներն ու քաղաքաբետարանը իրենք զիրենք մեծ խնդիրի մը առշե գտան՝ այդ շրջանը առնետներու կերպոն մըն եր ու եթ սկսեին հոդը փորելու աշխատանքներուն (այսօր այդ կայարանը չորս յարկ ունի գետնին տակ), առնետները քաղաք պիտի խուժեին, իրապէն մեծ խնդիր յարուցելով:

Յետոյ եկած է ճարոնցի գիտնական մը (արդեօ՞ք առնետներու մասնագետ եղած է, վստահ չեմ), որ ուսումնասիրել է եղբ կացութիւնը, տեսած է թէ առնետները երկու գլխաւոր խումբերու բաժնուած են, իրաքանչիւրը իր դեկավարով:



Առաջարկեր է դեկավարներէն մին սպանել, որովհետու հակառակորդ խումբին դեկավարն ու անդամները պիտի խորին թէ իրենց հակառակորդներուն գործն է, պիտի հակադարձն եւ այդպէս, երկու խումբերը զիրար պիտի «մաքրեն», ոչնչացնեն:

Ասիկա իրականութիւնն է թէ հեքիաթ, կարեւոր չէ:

Տարիներ առաջ, Սուրբոյ պատերազմը սկսել է թերեւս երկու տարի առաջ սկսայ կարդալ Եասմինա Խատրայի «Քապուլի Ծիծեռնակ-ները» վեար:

Այնուհացի Փրանսագիր այս հեղինակը քանի մը հատորներ ունի, որոնք շատ լաւ գրուած են, կը ներկայացնեն խորայարոյց հարցեր, Եշերը անակնկալներով կ'ընթանան եւ օգտագործուած լեզուն շատ գեղցիկ է, միաժամանակ ըլլալով ոչ բարոյ:

«Քապուլի Ծիծեռնակները» վեային դեպքերը կ'ընթանան նոյնանուն քաղաքին մէջ, Միաժամանակ կը ներկայացնեն քաղաքին աւերտութիւնը Թալիապահի ներխուժութիւնը ընթացքին:

Կը կարդայի եւ սիրոս փոխնիփոխ կը քմուրէր (քամուրէր) ու կ'արիւներ, կը թոււր թէ արիւնիս մզիլը կը զ գ ա յ ի եւ ատիկա սարսափով կը լեցներ գիս. անընդհատ, յանկերգի մը պէս, մեծը մեշես կը կրկնէր՝ «Դապա՞նթէ վաղը Դալէան ալ նոյն վիճակին մէջ ըլլայ ...»:

Յիմա գիրը կարդալ աւելի, լուրերուն կը հետեւիսք տարբեր միջոցներով:

Ժամանակին մեր մեծ հայրերը, ականջը ձայնասփիւրին փակցուած, մեկ կայանեն միւսը կը ցատկէին, «Վստահելի» լուրեր քաղելու

ՀԱՄԱՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ 20-30 ՅՈՒԼԻՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Օրորուայի համաճարակին պատճառով մէկ տարուան ակամայ յետագում ենք, համար ՄԱԿԱՆ 11-րդ մարզահանրայ այս ամառ, 20-30 Յուլիս 2022-ին, տեղի պիտի ունենան Հայաստանի մէջ:

Ի տարրելութիւն նախորդ մարզահանրայուն, 11-րդ մարզահանրայ պիտի յատկանշուին քանի մը նորութեամբ: Արդարեւ, այս մարզահանրայուն առաջին անգամ ըլլալով պիտի կիրարկուին 3x3 պատքեթապոլի, ծովափի վոլիպոլի եւ կոլֆի մոցումներ, ֆութապոլի, պատքեթապոլի, վոլիպոլի, ֆութասալի, ճատրակի, աթեթի, փինկ-փիոնկի, լողի եւ թենկիսի մոցումներու կողմին:



Մարզահանրայուն երկրորդ նորութիւնը անհատական կարողութեան մրցումներն են, որոնք առաջին անգամ կիրարկուեցան անցնող ձմրան կազմակերպուած համար ՄԱԿԱՆ առցանց մարզահանրայուն: Մրցումները արձանագրեցին մեծ յաջողութիւն եւ նկատի առնուեցան նաև այս մարզահանրայուն պաշտօնական մրցումներուն կողքին:

Համար ՄԱԿԱՆ 11-րդ մարզահանրայ կը յատկանշուին այս իրողութեամբ, որ առաջին անգամ ըլլալով, մասնակիցներու արեւելումի աշխատանքներու կը կատարուին նախապէս, առցանց, դաստիարակչական բնոյիթ եօթ տեսանիւթերով, որոնք մասնակիցներուն կը ծանօթացնեն միութեան մարզական պատմութիւնը, համար ՄԱԿԱՆ մարզահանրայուն սանակը, 11-րդ մարզահանրայ ընթացքը, Fair play-ի արդար խաղի կանոնները, մայրաքաղաքար Երևանը եւ այլ նիւթեր:

Մարզահանրայուն ունին բարեսիրական աշխատանքներու եւ Հայաստանին ծանօթացման յատուկ յատագիրներ: Նախատեսուած է մարզահանրայուն մասնակիցներուն անունով երեխաներու ի նպաստ ծրագիր մը իրականացնել Հայաստանի սահմանային շրջաններէն մէկուն մէջ: Կը մշակուի նաև ծրագիր մը, որպէսզ մասնակիցներու առիթը ունենան առնչուելու իրենց ազգային, հոգեւոր, մշակութային արմատներուն հետ:

Իբրեւ նորութիւն պէտք է նշել նաև «Դրաշը» մարզահանրայուն կազմակերպումը՝ մարզական այս մեծ իրադարձութեան օրերուն: «Դրաշը» մարզահանրայ յատուկ ինսամքի կարօտ մասնութերու եւ երիտասարդներու համար կազմակերպուող խաղեր են, որոնք 2018-ին ի վեր կը կիրարկուին ՀՄՀ-ի Արեւելու Ս. Նահանգներու շրջանին մէջ: «Դրաշը» մարզահանրայուն կը նախատեսուի, որ մասնակիցն 12-22 տարեկան 200 երեխաներ եւ երիտասարդներ Հայաստանի գանազան շրջաններէն եւ Սփիրքներ: Այս մարզահանրայուն համար նկատի առնուած առիթը ունենան առնչուելու իրենց ազգային, հոգեւոր, մշակութային արմատներուն հետ:

Իբրեւ նորութիւն պէտք է նշել նաև «Դրաշը» մարզահանրայուն կազմակերպումը՝ մարզական այս մեծ իրադարձութեան օրերուն: «Դրաշը» մարզահանրայ յատուկ ինսամքի կարօտ մասնութերու արեւելումի աշխատանքներու համար կազմակերպուող խաղեր են, որոնք 2018-ին ի վեր կը կիրարկուին ՀՄՀ-ի Արեւելու Ս. Նահանգներու շրջանին մէջ: «Դրաշը» մարզահանրայուն կը նախատեսուի, որ մասնակիցն 12-22 տարեկան 200 երեխաներ եւ երիտասարդներ Հայաստանի գանազան շրջաններէն եւ Սփիրքներ: Այս մարզահանրայուն համար նկատի առնուած առիթը ունենան առնչուելու իրենց ազգային, հոգեւոր, մշակութային արմատներուն հետ:

Համար ՄԱԿԱՆ 11-րդ մարզահանրայ ընթացք պիտի առնեն 20 Յուլիս 2022-ին կազմակերպուած պաշտօնական մամլոյ ասուլիսով: Յաջորդ օր, մարզահանրայուն մասնակիցներու կ'այցելեն Եօաբլուր եւ Ծիծեռնակաբերու, ապա ընթացք կ'առնեն մրցումներ, որոնք կ'երկարին ինը օրերու վրայ: Բացման պաշտօնական հանդիսութիւնը նախատեսուած է «Հայ Մարգիկ Օրը»՝ 22 Յուլիսին, իսկ աւարտական մրցումները եւ փակման հանդիսութիւնը՝ 29 Յուլիսին: 30 Յուլիսին կը կատարուի յաղթանակի պարահանդէւ:

Կը սպասուի, որ մարզահանրայուն մասնակիցն ՀՄՀ-ի աշխարհասփիւր շրջաններէն աւելի քան 600 մարզիկ-մարզիկուի իններ, ինչպէս նաև՝ Թեհրանի «Արարատ» եւ «Լայիիր» միութիւններէն պատուիրակութիւններ:

Համար ՄԱԿԱՆ մարզահանրայ միայն մրցում, մետալ, բաժակ եւ պարգևատրում չեն: Սարգամակերպուած մթուղյուր են, ազգային ապրում եւ հաւաքանական պատկանական գիտակցութիւնը: Գլխաւոր յաղթականը այս պարագային հայութիւնն է, որ գիտէ 104 տարի ապրեցնել ՀՄՀ-ը եւ ապրիլ ՀՄՀ-ով, ոգեւորուած անոր «մարզական բանակ» ով եւ ամրապնդուած անոր հայկականութեամբ, ինչ որ գլխաւոր երաշխիքն է պատրաստութեանը սերունդի մը, որ բարյալցում չճանչնայ, յաղթանակի հպարտութիւնը ունենայ եւ միշտ ընթանայ յառաջ, անսասան ու անդեղեւ:

ՀՄՀ-ի



ՀՕՄ-Ը ՈՒԽՏԵԱՆ Է ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻՆ

Օրերս աշխատանքային այցով Հայաստան կը գտնուի Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) Կեդրոնական Վարչութիւնը, որպէսզի իր գործնական աշխատանքներուն առըսթեր գտնուի իր հայրենի ժողովուրդին կողքին եւ իր յարգանքի տուրք մատուցէ Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կես միլիոն մեր սրբացած զիերու յիշատակին:



ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութիւնը 20-22 Ապրիլ 2022-ին գումարեց իր եռօրեայ լիազումար ժողովը ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչութեան կեդրոններուն ներս եւ ծրագրեց հայրենի իր անմիջական աշխատանքները:

Կարեւոր այս աշխատանքներուն առաջինը հայրենիքի պաշտպանութեան մարտերուն վիրաւոր գինուրիներու բուժման նպաստող Ախտորոշման Տարրանութարանի բացումն էր, որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 22 Ապրիլ 2022 կեսօր ետք ժամը 1-ին, «Հայրենիքի Պաշտպան Վերականգնուական կեդրոն»-ին մէջ, մեծ թիւով ՀՕՄ-ուի կեդրոններու եւ բարեկամներու մասնակցութեամբ: Տարրանութարանի հովանատորութիւնը սիրայօժար ստանձնած են Հայ Օգնութեան Միութիւնն ու One Armenia կազմակերպութիւնը: Բժշկական խիստ կարեւոր սարքերով օժտուած եական այս սենակը անուանեցաւ նահատակ ազատամարտիկ, ՀՕՄ-ի մօտիկ բարեկամ տոքը. Նորայր (Նորիկ) Շահպազեանի անունով, անձնաւորութեան մը, որ միշտ եղած էր ՀՕՄ-ի կողքին եւ մասնակցած էր



Արցախի պաշտպանական բոլոր մարտերուն եւ հոգացած իր գինակից ընկերներու բժշկական կարիքները:

Հանդիսաւոր այս բացման արարողութեան իրենց սրտի խօսքը արտասանեցին ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ դրկու. Նայիրի Տերտերեան, ՀՕՄ-ի Շրջանային Վարչութեան ատենապետ Զոյս Ջոչարեան, One Armenia կազմակերպութեան ներկայացուցիչ Անահիտ

Նազարեան, Վերականգնողական կեդրոնի պատասխանատուններ՝ տոքը. Արմեն Մուրատեան եւ Հայկուի Միասնական: Բոլոր եղոյթ ունեցողներն ալ ընդգծեցին տարրանութարանի կարեւորութիւնը քաջարի հայ գինուրուներու բժշկութեան մէջ եւ խոստացան միշտ օրովակից կանգնի անոնց: Ազա, Ներկաները մէկ առ մէկ մօտեցան սրահի մէջ տեղադրուած բժշկական սարքերուն եւ ծանօթացան անոնց արդիւնաւում մանրամասնութիւններուն: Փոքրիկ հիւրասիրութենէ ետք, Ներկաները սրտի մէծ գինունակութեամբ հեռացան կեդրոննեն, վիրաւոր հայ գինուրին իրենց օգտակար ծառայութիւնը շարունակելու վճռակամութեամբ:

Հարաբ, 23 Ապրիլի յետմիջօրէին, ՀՕՄ-ի կեդրոնական եւ Հայաստանի Շրջանային Վարչութեանց կազմակերպութեամբ ՀՕՄ-ի հայրենի մասնաճիւղերն կազմուած պատուիրակութիւնն մը այցելեց Երաբլուրի եւ մասնակցեցան Հայաստանի եւ Արցախի պաշտպանական մարտերուն կեդրոններուն կամաց միշտ պատեւած առաջնախառնութեամբ:

Կարեւոր այս աշխատանքներուն առաջինը հայրենիքի պաշտպանութեան մարտերուն վիրաւոր գինուրուներու բուժման նպաստող Ախտորոշման Տարրանութարանի բացումն էր, որ տեղի ունեցաւ Ուրբաթ, 22 Ապրիլ 2022 կեսօր ետք ժամը 1-ին, «Հայրենիքի Պաշտպան Վերականգնուական կեդրոն»-ին մէջ, մեծ թիւով ՀՕՄ-ուի կեդրոններու եւ բարեկամներու մասնակցութեամբ: Տարրանութարանի հովանատորութիւնը սիրայօժար ստանձնած են Հայ Օգնութեան Միութիւնն ու One Armenia կազմակերպութիւնը: Բժշկական խիստ կարեւոր սարքերով օժտուած եական այս սենակը անուանեցաւ նահատակ ազատամարտիկ, ՀՕՄ-ի մօտիկ բարեկամ տոքը. Նորայր (Նորիկ) Շահպազեանի անունով, որովհետեւ անուանեց մեզի, իսկ երկրորդը՝ 44-օրեայ պատուազմի սերունդը, որ բաջարար դիմարտելով թշնամիին փորձեց պաշտպանել Արցախին ու Հայաստանը: Մեծ պարտաւոր ենք շարունակել անոնց կիսաստթողածագային պարտուականութիւնը, միշտ անթառամայակելով մեր նահատակներու յիշատակը», շեշտեց ՀՕՄ-ի կեդրոնական Վարչութեան ատենապետ դրկու. Նայիրի Տերտերեանը:

Այսուհետեւ ՀՕՄ-ուի կեդրոնները իրենց իրենց իշեալ հանդիսացող Սույ Մայրիկի շիրիմին շուրջ ոգեւորութեամբ խմբեցեցին «Մելք Ուխտեաններ Հայ Օգնութեան սուրբ գործին» ՀՕՄ-ի քայլերգը եւ վերանորոգեցին իրենց ուխտը՝ օգտակար հանդիսանալու մէր ազգին ու հայրենիքին: Սույ Մայրիկի շիրիմին հրամեցան տալէ ետք ՀՕՄ-ուի կեդրոնները այցելեցին մեր հին ու նոր նահատակներու շիրիմները եւ իրենց հպարտանքն ու յարգանքը աղօթքով մատուցեցին անոնց:

ՀՕՄ-ուի կեդրոններու յաջորդ հանգրուանը եղաւ

Պաշտեանի Նահատակաց պանթեոնը, որ եւս կը նշեն Արցախի պատագրական մարտերուն մասնակից մեր հին ու նոր հերոսները: ՀՕՄ-ուի կեդրոններ աղօթեցին, խունկ վառեցին եւ ծաղիկներ դրին մեր նահատակներու շիրիմներուն վրայ եւ միխթառական խօսքերով զրուցեցին պանթեոն գտնուող անոնց հարազատներուն հետ: ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անունով սրտի խօսք փոխանցեց Նորա Մելքանեանը, որ վեր առնելով մեր նահատակներու խիզախութիւնը, հայրենասիրութեան ոգին եւ արեան գնով հայրենի հողը պաշտպանելով պատրաստակամութիւնն ու նահատակներինը, իր հպարտանքն ու շնորհակալութիւնը յայտնեց նահատակներու մայրերուն, որոնք նման հերոսներ պարգևած են հայ ժողովուրդին:

Օր երկար էր եւ յուզիչ, սակայն առաւել հայրենասիրութեամբ լցուած ՀՕՄ-ուի կեդրոններ, նոյն օրը երեկոյեան մասնակցեցան նաեւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան կազմակերպած ջակերով երթին, առանց յոգնութեան մղոններ քալեցին եւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի անմար կրակին շուրջ ծաղիկներ ունելով յարգեցին յիշատակը մեր մէկուկես միլիոն սրբացած զիլիոն սահատակներուն:

ՀՕՄ-ի մէծ ընտանիքը միշտ պատեւէ վրայ է եւ անշահանդորուն կը ծառայէ իր ժողովուրդին՝ հայրենիքներ ներս թէ դուրս: Աշխահաճրիւ ՀՕՄ-ի սույնակութեան ծեռքը կ'երկար բոլոր անոնց, որոնք օգնութեան կարիքը ունին: ՀՕՄ-ի համար սակայն ամենաթասկագինը հայրենիքներուն:



Քի կանչն է, որ երեք անպատասխան պիտի չմնայ, իգին ամեն զոհորութեան, որովհետեւ ՀՕՄ-ը ծնունդ առած է իր ժողովուրդի ծոցնեն, իր հսկութական պատեւած առաջնախառնութեամբ:

Երկուշաբթի, 25 Ապրիլին ՀՕՄ-ի կեդրոնական Վարչութիւնը այցելեց ՀՕՄ-ի կիսատեանի Մօր ու Մանկան Ազողապահական կեդրոնն ու Ծննդատունը, որ մօտեն ծանօթացաւ կեդրոնի մանրամասնութիւններուն, բժշկական արդիական սարքերուն, տարուղ օգտակար աշխատանքներուն, շնորհաւորեց Նորածիններու մայրերը եւ իր գինունակութիւնը յայտնեց անձնակազմին, իր տարած քաջանունի շուրջ արդիւնաւում համար անուանեց անուանութեամբ: Այսուհետեւ ՀՕՄ-ի կեդրոնական Վարչութիւնը պատուազմի սերունդը, որ բաջարար դիմարտելով թշնամիին փորձեց պաշտպանել Արցախին ու Հայաստանը: Մեծ պարտաւոր ենք շարունակել անոնց կիսաստթողածագային պարտուականութիւնը, միշտ անթառամայակելով մեր նահատակներու յիշատակը», շեշտեց ՀՕՄ-ի կեդրոնական Վարչութիւն ատենապետ դրկու. Նայիրի Տերտերեանը:

Այսուհետեւ ՀՕՄ-ի կեդրոններու յաջորդ հանգրուանը եղաւ

Մարտ Քեշիշեան

Երիտասարդական Ուսպնեակ

«ՊԻՏԻ ԿԵՐՏԵՆՔ ՆՈՐ ԱՐՃԱԼՈՅՑ»



Վեհան Պարսումեան

Ծատո՞նց այսքան չեմ ոգեւորուած: Արիւնը երակներուս մեջ կ'եռայ: Սիրոս, միտօս ու հոգիս մեկ տեղ են՝ ՀԱՅՅԵՆԵՐԻ: Ականջներուս մեջ մարտական կշռոյթով «Զարթնիր, լաօ»-ն կը ինչէ: Կը մտածեմ արդեօ՞ 90-ականներուն ալ այս ոգին կը տիրեր: Զայը իր դարաւոր պատմութեան ընթացքին շատ դժողակ օրեր տեսած է, բայց այս մեկը ընկճած զիլք: 2020-ի պատերազմը շախչախեց մեզ եւ դժբախտաբար ուշացաւ մեր վերականգնումը, բայց 23 Ապրիլին հնչած մարտակոյը ՀԱՅՅ ուրքի հանեց:

Մայիս ենք...: «Մայիս յաղթանակներու ամիս» սորվեցուցած էին մեզ: 9 Նոյեմբեր 2020-ին ետք մարդու կ'երկմտի տօնե՞լ Մայիս 8-9-ի Շուշիի ազատագրման տօնը, թէ՞ սգալ մեր Շուշիի կորուստը: Շուշիի ազատագրումը ՊԵՏԾ Է ՏՕՆԵԼ: 1920-ին ետք Հայաստան կորսցնելով անկախութիւնը միացաւ Խորհրդային Միութեան, սակայն այս մեկը արգելք չեղաւ, որ հայք ամեն տարի մեծ շուրջով նշէ Հայաստանի Անկախութեան տօնը՝ 28 Մայիսը:



Ցաւով լսեցի, որ այս տարի Արցախի մեջ 9 Մայիսի հերոսամարտի յիշատակը յարգուած է մեկ վայրկեան լրութեամբ եւ սգոյ երթով: Միթք մեր Շուշիի ազատագրող հերոսները՝ «Հարսանիք Լեռներուն Սէջ» ընողները, աւելիին արժանի չեն: Այո՞, կը հասկնամ, դժուար է, շա՞տ դժուար սրտի թրթիրով փայփայած անկախութիւնը մեկ օրուան մեջ կորսցնել, բայց այդ հերոսները իրենց կեանքին գնով մեզ իր դարերով երազած անկախութիւնը պարգեւած են եւ սգոյ երթեն շատ աւելիին արժանի են:

«Զարթնիր, լաօ, մըրուիմ քզդի», կրկին նոյն բառերը, կրկին նոյն մարտակը:

Կարգ մը մարդոց կարծիքով «Զարթնիր, լաօ»-ն թոյլ կարգախօս է, որովհետեւ այս խորագրով երգին բառերուն նայելով կը տեսնեմք, որ անոնք տիրութիւն կ'առթեն: Միթք մեր այսօրուան իրականութիւնն ալ տիսու չէ: Միթք նոյն խուժանը չէ, որ կոտորեց եւ կը շարունակէ կոտորել մեր ազգի գաւակները: Միթք մեր յոյսը կրկին «Օ որ որոցին» վրայ չէ:

Սովետական բարերը փորձեցին կաշկանդել հայու ոգին: Այսօր նման մտայնութեամբ մարդիկ՝ ներկայանալով գերիներու բարեկամներ, ընդիմութենեն պահանջելով գերիներու վերադարձը, դիմաւորած էին «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները ամենավատ հայինաքններով եւ հաւկիթներ նետելով եւ... թթնելով..., որուն ի հետեւանք երիտասարդներ բախում ունեցած են 80-ամեայ ծերունիի մը հետ եւ կամովի յանձնուած ոստիկանութեան:

Ազատութեան եւ արդարութեան հասնելու ճանապարհը դժուար է փշոտ եւ տատասկոտ: Ազատութեան եւ կրդարութեան համար պայքարողը կ'ամբաստանուի, կը հետապնդուի, կը բանտարկուի, բայց չ'ընկըրուի, կրկին կը պայքարի, մեկ պայքարողը կ'ուլայ երկու, երկութը՝ քան, քանը՝ երկու հարիւր, երկու հարիւր՝ երկու հազար եւ աւելի:

«Դիմադրութիւն» շարժման մասնակիցները, ուշ կամ կանուխ, պիտի հասին իրենց նպատակին: Այսօրուան իշխանութիւնը գահընկցէ պիտի մլայ: Շուշին կրկին պիտի դառնայ ՀԱՅՅԱԿԱՎԱՐ, ԲԱԼԽԱՎՈՐ եւ ԳՈՒՆԳԵՐ, եթէ դիւանագիտութեամբ եւ ուժով ծեռք բերենք զայն ազատագրելու լծակները՝ մեր ազգի ՄԻԼԱՍԱԿԿԱՎԱՐ պայքարով: Հայաստան-Արցախ-Սկիւր եռամիասնութիւնը ամրապնդելով բոլորս միասին «ՊԻՏԻ ԿԵՐՏԵՆՔ ՆՈՐ ԱՐՃԱԼՈՅՑ»:

ԶԱՐԹՆԻՐ, ԼԱՕ, ՄԵՌՆԻՄ ՔԵԶԻ



Արիի Գեղրեան

2021-ին, Ազգ. Թարեն Եփիկէ ճեմարանեւ շրջանաւարտ դառնալու մեր աւարտական հանդեսին երգչախումբը կ'երգէր հայրենիքի կարօտը. Արցախին ու Արեւմտեան Հայաստանը: Իսկ երկու շաբաթ առաջ՝ 24 Ապրիլին առիթով, ակումբի պատին վրայ տեղադրուած որմանթերթի բովանդակութիւնը կ'ընդգույղ Արեւմտահայաստանի բռնագրաւուած գաւառներուն անունները: Թերթին վրայ իրացանշիլիքին մատնահետքով կը հաստատենք մեր տեղացիութիւնը:

Ինչի՞ հետեւանք եր մեր պոկումը հայրենի մեր արմատներէն... 1915-ի Ցեղասպանութեան: Իսկ Ցեղասպանութիւնը ինչի՞ հետեւանք էր: Վյո՞, Օս-



մանեան կայսրութեան վշակած մեր ազգի բնացածման ծրագրին հետեւանք էր, բայց արդեօք եթէ մենք այդ օրերուն հզօր պետականութիւն ունենայինք եւ որպէս ժողովուրդ հեղինակութիւն ունենայինք ու դեմ դսէինք թուրքերուն, ինչ պիտի հասնեի՞ր:

Վյո՞, ունեցանք ֆիտայական շարժումներ, կրիւներ, մարտեր եւ այդ մարտերն ծերելով Զայաստանի Ա. Անկախութիւնը, բայց այդ փոքրամանութեան մասին չէ, որ կը խօսիմ, այլ այս մեծամասնութեան, որ առանց ինքնապաշտպանութեան, առանց գէնքի, առանց դիմադրութեան գլուխ կախ ենթարկուեցաւ թուրքին:

Դզօր պետականութիւն, պատախանատու իշխանութիւն, ինչպէս նաեւ ժողովուրդի հեղինակութիւն՝ ակնարութիւն մը մշտեր չեն գար, այլ տարիներ շարունակ ժողովուրդին բարոյահոգ երանական պատրաստութեամբ կը գոյանան:

Մեր ժողովուրդին մեծամասնութիւնը զարթօնքի հոսանքը կասկածով դիտած էր, հարց տալով, որ փոքր ժողովուրդ մը ինչպէս դեմ պիտի դւել հզօր կայսրութեան: Չեր գիտեր, որ եթէ ինք այդ հոսանքին հետեւեր լինվին, մինչեւ վերջ, հաւանաբար այսօր մենք տիրացած ըլլայինք մեր հոդերուն:

Վյօր Հայաստանի մեջ «Զարթնիր, լաօ» շարժումը ծաւալած է, որպէսի մեր հայրենակիցներն ու անոնց սերունդները պակագային աշխարհի զանազան անկիններու չերգեն հայրենիքի կարօտը, կամ պատի թերթի մը վրայ չհաստատեն իրենց տեղացիութիւնը, այլ՝ իրենց ծեռքերուն մեջ ունենայ ՀՅ-ի անցագիոյը՝ միշագգայնուն հաստատուած, որպէսի վաղօտար երկիններու մեջ թաղամասեր չկոչուին հայրենի երկուին անուններուն, ու անոնց սկիզբ չաւելնայ «Նոր» արմատը:

Զարթնիր, լաօ, արթնիր, որովհետեւ ինչպէս Փաշինեան Շուշին յայտարաբեց տժգոյն քաղաք ու յանձնեց զայն, հեռու չէ, որ շրջան մը վերջ երեւան ալ ճանչնայ որպէս թթական քաղաք եւ յանձնե զայն թուրքերուն, արդարացնելով թե ինչ ալ հայ չէ մսացած այլեւ:

Մեր՝ Սփիլուքի երիտասարդներուն առաջելութիւնն է նաեւ ականջ տալ այս շարժումին, տարածել զայն, եթէ կարելիութիւն ունենայ շարժերուն: Պահենք մեր ինքնութիւնը, ճանչնակ մեր պատմութիւնը ին ամբողջութեամբ, որովհետեւ այսօրուան պայքար նաեւ պատմութեան խեղաթիւրման դեմ պայքար է:

Սորվինք պատմութեանը, սատարենք մեր երազած պետականութեան կազմութեան եւ քալենք ամբողջական հայրենիքի տեսլականով:

Զարթնիր, լաօ, մեռնիմ քեզի:

Ի՞ՆՉ Կ'ԸՍԵՆ ԱՍՏՂԵՐԸ

ԽՈՅ

Ցանախ ծեր բարեկամերուն աշակցութիւնը կ'ակնկալէք: Ձեր ուժերուն վստահեց՛ք, որպեսզի յուսահար չըլլաք, միեւնոյն ատեն զօրանաք:

ՅՈՒ

Դրական շրջան մըն է ձեզի համար: Ձեր յաջողութիւնը մեծ արձագանք պիտի ձգէ ձեր շրջապատին մէջ:

ԵՐԿՈՒՐԵԱԿ

Լաւատես եղէ՛ք ծեր կեասրին մէջ եւ նոր ծրագիրներ մշակեց՛ք ձեր գործին մէջ:

ԽԵՑԵՏԻՒ

Ձեր աշխատանքը յաջողութեամբ պիտի պսակուի: Պիտի ստանաք պատասխաններ՝ ձեզ յուզող բազմաթիւ հարցերու: Քոչակ ձեռք պիտի ձգէք յառաջիկայ օրերուն:

ԱՌԻԾ

Աշխատանքային յաջողութիւնը մը պիտի ունենաք՝ հակառակ բազմաթիւ դժուարութիւններուն: Ձեր ընտանեկան հարցերը վերջնականապես պիտի լուծուին, անհոգ մնաց՛ք:

ԿՈՅ

Մենակեաց մի՛ ըլլաք, ընկերային եղէ՛ք ու յաճախակի շփումներ ունեց՛ք ծեր միջավայրին հետ:

ԿԾԻՌ

Վիճաբանութիւններէ խուսափելու համար գրոյցներէ հեռու մի՛ պահեք դուք ձեզ: Դժուար կացութիւններէ դուրս կրնաք գալ զուցելով այլոց հետ:

ԿԱՐԻԾ

Ձեր աշխատանքները կը ծրագրէ ու ասոնց շնորհիւ ալ հետեւողական շանթերով կը յառաջանաք: Ընկերային հաճելի մթնոլորտին մէջ ժամանակ պիտի անցընեք:

ԿՊԵՂՆԱԻՐ

Բախտաբեր շաբաթ մը ձեզի կը սպասէ, ձեռնարկեց՛ք նոր աշխատանքի: Ցաճելի անակնկալ մը պիտի ունենան: Նիւթական շահ մը պիտի յաջողիք ապահովէլ:

ԿՅԵՏԵԶԻՒՐ

Ձեր աշխատանքին մէջ փոփոխութիւններ տեղի պիտի ունենան: Ինքնավստահ եղէ՛ք ու ձեր սկզբունքներուն վոյա հաստատ մնաց՛ք:

ԶՐՅՈՒ

Հանդիպում մը պիտի ունենաք ծեր սիրելին հետ ու պիտի ճշդէք ճակատագրական հարցեր: Նախանձու մտերիմներէ պիտի նեղանաք:

ԶՈՒԿ

Պիտի հանդիպիք երկար ատեն ի վեր բացակայած բարեկամի մը հետ: Ձեր տրամադրութիւնը պիտի բարելաւուի: Ճամբորդութիւն մը պիտի կատարեք եւ պիտի ծանօթանաք նոր անձնաւորութիւններու:



ՈԼՈՌՆԻ ՕԳՏԱԿԱՐ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. Ոլորնի կանոնաւոր օգտագործումը կը հարստացնէ օրկանիզմը սպիտակուցներով (փրոթին) եւ այս ձեւով ան գրեթե ամբողջութեամբ կը փոխարինէ միաբ:

2. Ոլորնը ըսական հակաօքսիտանթ է, որ կը խոչընդոտ մարմնի կազմուածքին մէջ թոյներու եւ ազատ արձակուող ճառագայթներու կուտակումը եւ կը կանխէ շարք մը հիւանդութիւններու զարգացումը:

3. Ոլորնը կը պարունակէ A, E եւ B կենսանիւթեր, ինչպէս նաև ֆուֆոր, երկաթ, եռու, մակնիզմում եւ նատրիում:

4. Ան կը կարգաւորէ մարսողական համակարգը եւ կը բուժէ ստամոքսային այրուածքները:

5. Ոլորնը կը թելադրուի օգտագործել գիրնալու յատուկ մննակարգի համար:

Ոլորնի հայրենիքը ինն եգիպտոսն է, ուր առաջին անգամ նկատուած է այս մթերքին կարեւորութիւնն ու սննդարարութիւնը:

Ոլորնը կ'օգտագործուի պահածոյի ձեւով եւ թարմ ու սառեցուած վիճակով: Պահածոյ ոլորնը պէտք է ունենայ առողջ գոյն եւ չոր չըլլայ: Պահածոյ ոլորնին թարմ համ տալու համար եկի ընթացքն սուրճի դգալ մը շաքար կրնաք աւելցնել:

Ոլորնը առաւելաբար կ'օգտագործուի ապուրներ, կարկանդակներ ու աղցաններ պատրաստելու համար:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՉՈՒՐՆԵՐ



Եղանակային փոփոխութիւններու ատեն, երբ ընդհանուր մաքրութեան կը ձեռնարկենք, հակամետ ենք շատ մը ոչ պիտանի իրեր ձեր բազատելու կամ զանոնք թափելու: Կարելի է անոնցմ օգտուիլ, ինչպէս կը տեսնեք վերներկայացուած պատկերներուն մէջ:

Դինգրտնակմբ մետախեցգնատածագար մը,

ին կաթսային մնացած կափարիչ մը, անօգտագործելի գինի բաժակ մը, եւ տակաւին ինչե՛ր կարելի եգտնել խոհանոցին պահարաններուն մէջ:

Տեսէ՛ք, թէ վար երեւակայութեամբ մարդիկ ինչ լուսաւոր գաղափարներ ունեցած են՝ վերոյիշեալ խոհանոցային ոչ պիտանի իրերը վերածելով փոքրիկ գեղօրներու:

Խոհագիր

ՈԼՈՌՆԻ ԱՐՑԱՆ

Բաղադրութիւն

- 3 գալար խաշուած ոլորն
- 4 կարմիր խորոված, կեղուըրուած եւ կտրտուած պղպեղ
- 1 օղակածեւ մակրուած սոխ
- 1 գալար խաշուած եգիպտացորեն
- Կես կապ ազատըրեղ
- Կես կիտրոնի հիւթ
- 2 ապուրի դգալ ձիթախւու
- Աղ եւ կարմիր պղպեղ:

Պատրաստութիւն

Խառնել բոլոր բաղադրիչները եւ համեմել աղով, կիտրոնի հիւթով եւ կարմիր փոշի պղպեղով: Աւելցնել ձիթախւուն ու խառնել:

Բարի ախտրժակ





Մայիս թ. 2022 11

ՌԱՅԿԱԿԱՆ

**ԾԱՌՈՐԴ ԳՎԻՒԿ ԿԱՐԱՊԵՏԵՎԱՆ ԴԱՐՁԱՌ
ԵՐԻԱՍԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՈՅԵՎԱՆ**

Յունաստանի մեջ ընթացող առաջնութեան 96 քկ. ծանրութեան պայ-
ցարին Գարիկ Կարապետեանը ծանրա-
մարտի 370 քկ. արդիւնքով (170 + 200)
երկրորդ տարին անընդմշ հրչակուեցաւ
երիտասարդներու աշխարհի ախոյեան:

Այս Յայաստանի հաւաքականին երկ-
րորդ ոսկեայ մետալու էր ծանրամարտի
աշխարհի երիտասարդական առաջնութե-
ան մրցումներուն:



Ռաֆֆի Միլահեան

ՀԱՅԿԱԿԱՆ

**ԾԱՌՈՐԴ ԳՎԻՒԿ ԿԱՐԱՊԵՏԵՎԱՆ ԴԱՐՁԱՌ
ԵՐԻԱՍԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՈՅԵՎԱՆ**

Յունաստանի մեջ ընթացող առաջնութեան 96 քկ. ծանրութեան պայ-
ցարին Գարիկ Կարապետեանը ծանրա-
մարտի 370 քկ. արդիւնքով (170 + 200)
երկրորդ տարին անընդմշ հրչակուեցաւ
երիտասարդներու աշխարհի ախոյեան:

Այս Յայաստանի հաւաքականին երկ-
րորդ ոսկեայ մետալու էր ծանրամարտի
աշխարհի երիտասարդական առաջնութե-
ան մրցումներուն:



ՆՈՐԱՎԱՆՔ ԿԸ ԴԱՌԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱԿԱԿԻՐ

8 Մայիսին, Երեւանի Վազգեն Սարգսեանի անուան հանրապետական
մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ
Հայաստանի ֆութապոլի բաժակի մըր-
ցաշարքի աւարտական փուլի մրցու-
մը, որուն ընթացքին իրարու դեմ մըր-
ցեցան Ուրարտու և Նորավանք յում-
բերը:

Արձանագրելով 2-0 արդիւնքով
յաղթանակ մը եւ իր կողերը նշանակե-
լով 28-րդ եւ 77-րդ վայրկեաններուն,
Նորավանք ֆութապոլի իր պատմութ-
եան մէջ առաջին անգամ ըլլալով հանդիսացաւ տիտղոսակիր:

Նախըսն աւարտական փուլի իր տոմսը ապահովվելը, 2020-ին իհմ-
նուած Նորավանք յաջողած էր յաղթել Շիրակ Գիւմրիին, Վրարատ-Վրմե-
հային եւ Վրարատին:

**ՖՖՖ-Ն ԱՐԵԱՆԻ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑԵՏՐՈՒՆ ԵՒ
ՄԱՐԶԱԴՐՈՑԵՏՐՈՒՆ ԳՆԴԱԿՆԵՐ ՆՈՒԹՐԱԾ Է**

Հայաստանի ֆութապոլի Դաշնութիւնը, Արցախի Հանրապետութեան Կըր-
թութեան, Գիտութեան եւ Մարզակի Նա-
խարարութեան հետ գործակցաբար, Արցա-
խի բոլոր 117 դպրոցներուն եւ մարզադրա-
բոցներուն նուիրած է շուրջ 850 գնդակ:

Դաշնութեան ներկայացուցիչները այ-
ցելած եւ Արցախ, ուր հանդիպումեր ու-
նեցած եւ Արցախի կրթութեան, գիտութ-
եան եւ մարզակի նախարար Անահիտ
Յակոբեանի հետ, այցելած եւ Ստեփանա-
կերտի՝ Ստեփան Շահումեանի անուան մարզադաշտ, հանդիպած հան-
րակրթական դպրոցներու ներկայացուցիչներուն եւ նուիրած են գնդակներ:



ՄԻՋԱԳԳԱՅԻՆ

ՆԱՌ ՖՐԱՍՍԱՅԻ ԲԱԺԱԿԱԿԻՐ

Շաբաթ, 7 Մայիսին, Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզի մէջ գտնուող
«Մթատ տը Ֆրանս» մարզադաշտին
վրայ տեղի ունեցաւ Ֆրանսայի ֆութ-
ապոլի բաժակի մրցաշարքի աւարտա-
կանի ճակատումը, որուն ընթացքին
իրարու դեմ ճակատեցան նաև եւ Նիս:

Մրցումը աւարտեցաւ Նաևի յաղ-
թանակով, որ արձանագրեց 1-0 ար-
դիւնքով յաղթանակ մը, շնորհի Լուտո-
վիչ Պլասի Նշանակած կոլին (47-րդ վայրկեանին, փենալթիով):

Նաև այսպիսով չորրորդ անգամ ըլլալով հանդիսացաւ տիտղո-
սակիր:

ԽԱՉԲԱՌ (ՄԽ 389)

Պատրաստեց՝ Մարինա ԶիլԱրօշեան-Պողիկեան

	1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
1												
2												
3												
4												
5												
6												
7												
8												
9												
10												
11												
12												

Հորիզոնական

- Ազգային-ազատագրական պայքարի դաշնակցական հայդուկա-
պետ, որուն թիւրտ հրոսակները փոթորիկ կոչեցին:
- Ցուցական դերանուն: Եռան: Հակառակ՝ հրաշք:
- Հակառակ՝ հգական անուն: Հակառակ՝ տարի մը անունը:
- Համր: Աշակերտ: 55:
- Հակը: Անձնական դերանուն:
- Պատմական Հայաստանի քաղաքներն: Վայրենի, մոլեգին:
- Հակառակ՝ արական կրծատուած անուն: Արցախի առաջին դպրո-
ցին վայրը:
- Եկեղեցական հոգեւոր երգ: Եռներու միջեւ նեղ անցք:
- Անձնական դերանուն: Հակառակ՝ 4020:
- Կծկուիլ: Ոչ հասուն:
- Տարածքի միաւոր: Հակառակ՝ աղբիւր: Հակառակ՝ կենսունակութ-
եան թափ:
- Շահան Շահնուրի երկերն: «.....ը Արանց երգի»: Ազնուա-
տում ձիաւոր:

Ուղղահայեաց:

- Մութ, աղօտ: Բերիոյ Յայոց թեմի կրօնական լրատու:
- Երկինչին: Յարաբերական դերանուն: 7001: Արական անուն:
- Շաղկապ: Յորդանու:
- Քեն: Հակառակ՝ ցուցական դերանուն: Յարմար:
- Լեռան կող: Հակառակ՝ գոյութիւն ունին: Սիամանթոյի ծննդավայրը:
- Հակառակ՝ 404: Սաստիկ փափաք:
- Արկածալից ուղեւորութիւն:
- Իգական անուն: Հակառակ՝ առանց աղի:
- Կենան, սպասեն: Երաժշտութեան մէջ՝ ժամանակի միաւոր: Բաղ-
ացայս տարեր:
- Կրկնուած ձայնաւորներ: Լիբանանեն բխող եւ Սուրիային անցնող
գետ: Ամօթ, պատկառանը:
- Նուշով անուշեղնեն: Հակառակ՝ առաջին կինը:
- Պտղատու ծարի տեսակ մը: Պատերազմի առաջին գիծերը:

ԽԱՉԲԱՌ (ՄԽ 388)

1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12
2	3	4	5	6	7	8	9	10	11	12	
3	4	5	6	7	8	9	10	11	12		
4	5	6	7	8	9	10	11	12			
5	6	7	8	9	10	11	12				
6	7	8	9	10	11	12					
7	8	9	10	11	12						
8	9	10	11	12							
9	10	11	12								
10	11	12									
11	12										
12											

ԽԱՉԲԱՌ

Երեսութիւն



ՀԱՐԴՊԱՍԻՆԻ...

❖ Սկիզբ՝ էջ 1

Ելոյթին բացումը կատարուեցաւ Սուրբիական Համբավետութեան եւ ՀՅ գոյգ քայլերգներով:

Կրաքերէն բացման խօսքով Նարօտ Պարսումեան անդրադարձաւ պարի կարենութեան, յայտնելով որ պարզ դարերու ընթացքին եղած է արտայայտութեան միջոց մը, այլէ՝ արուեստ մը:

Հայերէն բացման խօսքով Մարալ Ղազարեան մատնանշեց Սփիլոցի դերը՝ Համազգայինի նման մշակութային միութիւններու ճամբռվ հայ մշակոյթը, հայկական պարարուեստը հայ սերունդներուն սեփականութիւնը դարձնելու եւ անոնց մերձեցումը անքակտելի պահելու, աւելցնելով, որ ի հեճուկս Սուրբիոյ մէջ տիրող տնտեսական ծանր պայմաններուն, Համազգայինը կրցաւ գոյգ պարախումբերը բեմ հանել եւ հանդիսատեսը փոխադրել հայկական լեռնաշխարհ, միեւնոյն ատեն զինք ծանօթացնել օտար մշակոյթներու:

Օրուան բեմավար Սարին Խալոյեան իւրաքանչիւր պարի մասին տեղեկութիւն կը փոխանցէր, իր խօսքերը համեմելով բանաստեղծներու եւ արուեստագետներու վկայութիւններով:

Ելոյթը բաժնուած էր երկու մասի: Առաջին բաժինը կեղողնացած էր օտար պարերու վրայ, ինչպէս՝ «rock and roll», «hip hop», ռուսական եւ արաբական պարեր: Պարողները իրենց ումբի արտայայտութիւններով եւ ճկունութեամբ յաջողեցան պարարուեստի հմայքով պարուել ներկաներուն հոգիներու ու սրտերը:

Երկրորդ բաժինը հայրենասիրական պարեր կ'ընդգրկէր, բոլորը սուիրուած՝ Հայաստանի ու Վրաստանի: «Քերոս Տերքը», «Վրցախ-Հայաստան» պարերը նուիրուած էին մեր անմահ հերոսներուն եւ Վրցախեան 44-օրեայ պատերազմին, ունեիսք նաեւ յաղթական պարեր՝ «Պատեռազմ Եք Գուում» եւ «Ախ Ֆիտայիք»:

Սեր հեզան աջիկուն աղջիկներն ու կայտառ տղաքը ներդաշնակ կը պարէին, իսկ երաժշտութեան հետ ներդաշնակ անոնց շարժուձեւերը արուեստի մարմնացումն էին բեմին վրայ:

Աւարտական պարէն ետք, համազգայինի «Ն. Աղբալեան» Մսն.-ի կարչութեան ատենապետ Գեղրդ Աղպապեան, պարգեւատրեց գոյգ պարախումբերու գեղարուեստական դեկավար Վուժ Թեղեանը:

Աւարտին, Բերիոյ Հայոց Թեմի Աղաջնորդ Մասիս Ս. Եպս. Զօպութան Եղրափակիչ իր պատգամով լրախութիւնը յայտնեց Ելոյթին ի տես, քաջալերեց ծնողները, որոնք կը Վստահին համազգայինին ու իրենց զաւակներուն առիջ կու տան ծանօթանալու եւ սորվելու հայկական պրուեստը, այս պարագային պարարուեստը: Ապա դիտել տուաւ, որ սման Ելոյթները կարեւոր են ժողովուրդին դրական ուժ ներշնչելու համար:

Տեր Մասիս շնորհակալութիւն յայտնեց պարողներուն, պարարուեստի յանձնախումբին, վարչութեան եւ բոլոր անոնց, որոնք դեր ունեցան այս Ելոյթի յաջողութեան մէջ, կարեւոր համարելով հաւաքական աշխատանքը:

Զեռնարկը աւարտին հասաւ Միբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով:

